



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Հայոց թիւ 22



ՎԱՐԴԱՆ ՓԻԼԻԿ

Հայազգի Կայսր Ցունաց

Դուստանդենուպղուոյ

կամ



ԵՐԱԶԻ ՄԸ ԳԻՆԸ



891. 99

լ- 30



-6 NOV 2011


ELIOS GUA

391.99

4-30

mf

ՎԱՐԴԱՆ ՓԻԼԻԿ ԿՈՄ
ԵՐԱԶԻ ՄԸ ԳԻՒՆԸ



ԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

ՀԱՅԵՐԵՆ ՄԻԱԿ ՀԱՐԱՔԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵՒՆՆ Է, ՓՈՔՐԵՐՈՒ ԸՆԹԵՐՅԱՆՈՒԹԵԱՆ

ՑԱՐՄԱՐ ԳՐՔԵՐՈՒ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԵՇ ԱՆՈՐ

ԿԱՂԱՆԴԻ ԱՌԹԻՒ ՆՈՒԻՐԵՇ ԲԱՐԵՎԱՄՆԵՐՈՒԴ

ԵՒ ՑԱՆՉԱՐԱՐԵ ԱՄԵՆՈՒՆ



08 AUG 2013

36.868



ՎԱՐԴԱՆ ՓԻԼԻԿ

Հայազգի Կայսր Յունաց Կոստանդնուպոլսոյ
կամ

ԵՐԱԶԻ ՄԸ ԳԻՆԸ

Երբ Փոքը Թէոդոսի և անոր Քեսայր
Մարկիոնոս Կայսրին մահով՝ Մեծն Կոստան-
դիանոսի ասն համար Կոստանդնուպոլսոյ
Յունաց գառը միանգում ընդմիշտ կարառե-
ցու, կայսրութիւնը զօրուար իշխաններու
կոմ փառամոլ զօրապեաներու ձեռքը ինկաւ,
ու առանք (միծամանութեամբ թրակիացի
իշխաններ և զօրապեաններ) մօտ մէկ ու կէս
դոր իշխացին Պոլսոյ մէջ :

Այս շրջանին, թագը յափշտակողներուն
մէջ գանուեցաւ (մեր պատմիչներուն դրած-
ներուն համաձայն), Արագածոտն գաւառի
Օշական գիւղէն հայ իշխան մըն ալ, (Մօրիկ
Կոյսր), որուն յաջորդին (Փոկաս) ձեռքէն
թագաւորութիւնը յափշտակելով Հերոկլ



3740-55

կոյսր եղու և դար մ'ամբողջ Հերակլեան
տունը որդւոց որդի ժառանգեց Պոլսոյ գոհնը :

Հերակլի յաջորդները, ասկայն, ա-
նարժան կայսրեր եղուն և ժողովուրդին ա-
նոնց հանդէպ ունեցած տակելութիւնը այն-
քան սասակացաւ, որ անգամ մըն ալ Պոլ-
սոյ թաղը յափշտակելու փոփակն ու կոփեր
սովորական բան մ'եղու զօրադիւններու և
ճարպիկ իշխաններու համար :

Կ. Պոլսի ինքնակալ կայսրութեան մէջ,
հինգերորդ դարին մինչեւ տասնըմէկերորդ
դար մանաւոնդ, կը գտնուէին շատ մը հայ զօ-
րավարներ և բարձրաստիճանն պաշտօնեաներ,
որոնք ընդհանրապէս, բախտախնդիր մարդիկ
ըլլալով, իրենց կորպին, բնականօրէն կը
բազային իրենք յափշտակել կայսերական
թագը, մահաւոնդ որո շատ ոնդամներ յոյն
զօրքերն ու իշխանները ինքնարերաբար
կ'ընծայէին անոնց այսպիսի առիթներ, անոնց
առաջարկելով Պոլսոյ Բիւզանդական գահը :

Այսպէս Հերակլեան ճարսառութեան իշ-
խանութեան օքերուն, երբեմն արեւմտեան
հայոց զօրավար կամ իշխան (հաւանաբար
ամսատունի կամ սրբարիկ իշխան մը), նա-
պուն 667ին ապատամբեցաւ Հերակլի թոռ
կոստանդ բ. ի դէմ, բայց շատ չանցած
արկածով ձին վար ինսուլով մեռաւ : Տարի

մը չանցած կոստանդ սպաննուեցաւ, և անոր
սպաննիչները իրենց կայսր ընտրեցին Մժէժը
և հոմազեցին զայն ընդունիլ այդ պաշտօնը
խոսանալով զինք պաշտպանել թագաւորա-
կան տան բոլոր սպաննքներու դէմ, որով-
հետեւ Մժէժ ինքն անձամբ չէր բաղձար
թագաւորութեան գիտնալով որքան փո-
փոխամիտ էին Յոյները և որքան դժուար
պիտի ըլլար զոմանք ընդմիշտ հաւատարիմ
պահել իրեն : Իր կառակածները ուտղ, շատ
շուտ իրականացան, և նոյն տարին (699)
հասակաւոր և գեղագէմն, Մժէժ (որ Մժէժ
Գնդունի հայ զօրավարին թոռն ըլլալ կը
կարծուի) ապաննուեցաւ իր հետեւորդներու
կողմէ :

Մժէժին իրը յաջորդ, Սիրակուսայէն
Պոլիս բերին կոստանդի որդին կոստանդին
Զորբորդը և ասոր յաջորդեց իր որդին Յուզ-
անիանսս թ :

Յուզանիանսս իր մեծ հօրնմոն անարժան
թագաւոր մ'եղու, և ժողովաւրդը չդիմոնալով
անոր անկրօնութեան, անկարգութիւններուն
և անգթութիւններուն, 695ին զայն գահըն-
կեց ընելով թագաւոր կարգեց իստերոցի

(Կիլիկիա) * Դեւոնդ Պատրիկ անուն (համարքն Հոյ) քողջ զօրավարը, որ Յուստինիանոսի քիթը կարելով զայն Խրիմի Քերսոն քաղաքը տքառեց ու հոն բանտարկել տուաւ.

Դեւոնդ սիրելի և արժանաւոր անձ մըն էր: Եւ երկք ասրի 695 - 698 երկիրը արդարութեամբ և կարողաբար վարեց. երբ Կոռիկոսցի Սպահամար անուն մէկը ասլըստամբեցաւ իր գէմ, յաղթեց տնոր՝ և կտրելով անոր քիթը, (ինչպէս Դեւոնդ կտրած էր Յուստինիանոսի քիթը) վանքի մը մէջ արգելափակնց զայն, և ինքինքը Պոլսոյ կայսր հոչակեց Տիրեր Բ. անունով:

Ահա այսպիսի տաեն մը երբ կայսրութիւնն ու թագը խաղալիք գործեր էին զինուորականներուն, յունական բանակին մէջ հայ զինուոր մը կար Վարդան անուն: Զգիսցուիր թէ Վարդան ո՛ր տոհմէ կամ տունէ կը սեռէր: Բայց շատանց Պոլսի եկած և կաւալարութան ծառայութեան մէջ

(*) Նոյնպէս Կիլիկիային եւ հաւանօքեն հայ Լեւոն Խաւերացի անուն մէկը, կը պատմուի, 25 տարի բազաւուեց Պոլսոյ մէջ (717-741), բայց իր վարելով ու գործերով Յուստինիանոսին աւելի զզուելի եղաւ:

յառաջացած ընտանիքէ մ'ըլլալու էր, որ հայրն ալ յունական անունով մը Եփիերու Պատրիկ կը կոչուէր:

Վարդան անուանի անձ մըն էր, ձարպիկ և յառաջադէմ զինուորական մը, որ իր սրամտութիւնով, զուարթութիւնով ու մոհնաւունդ ձկուն լեզուովը ամէնուն սիրելի եղած էր: Իր ընկերութիւնը միշտ կը փնտառուէր:

Ամէն տեղ մեծ պատիւներով կ'ընդունւէր: Զինուորական բոլոր հանդէսներուն-իր ներկայութիւնը անհրաժեշտ դարձած էր կարծես: Շատ կը խմէր, շատ կը խօսէր, շատ կը զուարձացնէր, և երբ հարկ ըլլար լաւ ալ կը կոտւէր իր անհամբը բարեկամներէն ուեէ մէկուն համար, որոնց ոչ մէկը վշտացուցած էր գես:

Փառատաէր ալ էր Վարդան, այս հոյ զինուորը Յունաց կայսրերուն, և օր մը, չգիտցուիր թէ արթո՞ւն թէ քուն, զգա՞ստ թէ գիմով, երազ մը տեսաւ, որ իրեն նախ դժբախտութիւն, ապա ըախդ և հուսկ յետոյ վերատին դժբախտութիւն, դժբախտութիւնէ ալ աւելի բան մը, ախրութիւն և տպշութիւն բերուաւ:

Երազին մէջ տեսածն էր, ինչպէս ինք կը պատմէր, արծիս մը որ իր գլխուն վը-

կը թուչաէր :

Սիշուշտասիկանշանէ, ըստու վարդան,
որ օր մը կայսր պիտի ըլլամ, ու գնաց տնա-
ռանի ճգնաւարի մը պատմելու ու անոր
խորհուրդը հարցնելու :

Ճգնաւարը որ կերեւի խորեաց մընէք
և կոմ խարուած՝ Վարդանի կերպարունքն,
«Այո՛, անտարակոյս, կայսր պիտի ըլլաս,
պայմանաւ որ, երբ Աստուծ պարզեւէ քեզ
կայսրաթիւնը, ջնջես Զ. Տիեզերական ժո-
ղովը, ու անոր հաստատած դաւանութիւնը»
պատասխանեց :

Հըմուեցաւ Վարդան, և առանց երկար
մասձելու երդում ըրուաւ խոսացաւ ճըգ-
նաւորին, ըստ բոլոր բաները կատարել,
երբ կայսր ըլլաց :

Ալ վաստի հաւատաք ունէք թէ շատ չան-
ցած կայսերսկան գահ պիտի բարձրանար, և
խոհեմաւթիւնը հովերան առած, եղան ու
ըլլալիքը պատմեց իր բարեկամներէն մէ-
կուն : Այս բարեկամը, ներկաց կայսրին
համակրոնքն ու վարձաւարութիւնները, նու-
իւնորելով սպագաց կայսրի մը բարեկա-
մութեան, տանց ժամանակ կորանցնելու
գնաց Ապամարին պատմեց ամէն ինչ :

Ապամար անմիջապէս բանել առան-
երագուածաւ Վարդանը, ու կատած ինեւի մը

ալէն զայն իր ձեռքերամիւ խակ ձեծելէ ետքը,
գլուխը ածիւել առւառ և զպթայակապ Յու-
նոսանի տրեւմահան կողմը Կեփալոնիս
կզիւն աքարիւ առւառ :

Սինքան միամիտ հաւատաք մ'ունէք Վար-
դան որ իր աքարաբազրին մէջ, փախանակ
ինքզինքին գալով զջալու իրանմառ թիւնը,
նորանոր երազնիր կը առանէք, և կ'ապաէք
գեռ յաւալի, որ օր մը պիտի իրականանան
իր երազները :

Մի քանի ասորիներ անցան, երբ, օր մը
Յուստինիանոս գահագուարկ նորիկին կոյարը,
Խրիմ իր արգելաբանէն փախչելով առա-
ւինեցաւ Պաղպաներուն, և զօրք ժաղվելով
Եցին եկաւ պաշտեց և առա թագաւորա-
նիստ քաղաքն ու թագը :

Ապամար փոխած էր, բայց բանւելով
Պոլիս ըերուեցաւ և Յուստինիանին հրա-
մանով անոր նորիսորդ Անտոնդ կայսրին հետ,
կրկէսին մէջ ամէնէն անպատիւ անտրզանք-
ներ աստիճանէ յետոյ զիստառեցաւ :

Յուստինիանոսի թագաւորութեան այս
երկրորդ չրջանը ճշմորիտ ազէտ մը եղաւ
ամէնուն, իր բալոր հովուակորզները չափ-
ջախել և իրեն նեղութիւն ուստանաւողներէն
վրէժ առնել երդունցած, ոչ միայն ար-
ափանիներան ոյլ նուեւ չոտ մը անմեղներան

մահուան պատճառ եղաւ ան . Պոլսոյ ու ա-
նոր շրջակայքին մէջ իրեն թշնամի կամ
հակառակորդ կարծած բոլորը մէջաեղէն վեր-
ցնելէ յիտոյ աչքերը գարձուց Քերսոնին
(իր աքսորավայրին) : Կ'ուզէր դու մըն
ալ անոնց տուլ : Ուստի ժողվեց բոլոր նաև
երը ու անոնց մէջ, կ'ըսին, 100,000 մարդ
լեցնելով ճամբեց Քերսոն Ստեփանոս անուն
գաղանամիտ զինուարականի մը հարսմանին
առկ, հրահանգիլով անխնայ ջարդել Քեր-
սոնի ամբողջ բնուկչութիւնը, ու անոնց տեղ
լեցնել իր նախորդներու օրավ զանազան ահ-
զեր աքսորուած մարդիկ :

Ժողվուեցան ամէն կարգի աքսորա-
կաններ և այլ և այլ պատճաններով բան-
տարկուած մարդիկ և զրկուեցան Քերսոն :
Սանոց կարգին՝ մեր երազանու վարդանն ալ :

Ստեփանոս հասաւ Քերսոն և սոսկալի
կոսորած մըն էր սկսու : Բոլոր անոնք որ
կերպով մը չկրցան իւնաերը կամ ամայի
տեղեր ապաստանիւ, հաղարներով ջարդուե-
ցան ու շատ մը կտրիծ երխասարգներ և
գեղանի կոյսեր դերի բանուեցան : Ստե-
փանոս այսպէս իր պաշտօնը լրացած հա-
մարելով, կայսրին զինուկիրներէն մէկը հօն
վերակացու թողուց և ժողված աւարն ու
գերիները սոնելով Պոլիս վերաբանուու

համար նաև նստու :

Ծառ չոնցած Քերսոն լուր հասաւ թէ
Ստեփանոս և իր մարդիկը փոթորիկի բըւ-
նուելով նուռկուծեալ խեղգուած էին և
փախասականները սկսան եւս քազաք գառ-
նուլ :

Ցուստինիոնոս իմանալով այս ոռիշնը, նոր
զօրք զքիեց որ մի անգամ ընդմիշտ հիմնո-
ւատակ կործանեն քազաքը : Տեղցիները,
այս անգամ, յուռահաստուկոն վերջին ճիգով
մը ջարդեցին կայսրին զօրքերը և ինդրե-
ցին Եղիսայէն, որ իրենց կողմը գործած էր,
որ իրենց կայսրն ըլլաց :

Եղիս վախցած մերժեց : Եւ ահա այն
առեն միաբանելով Վարդանը կայսր կար-
գեցին : Անոնը փոխեցին Փիլիպպիկոսի :
Աւրիշներ, սկսալմած Փիլիպպիկ կոմ Փիլիպ-
պոս կը կոչէին զայն, իսկ մեր պատմիչնե-
րը՝ Փիլիկ :

Այս ամէնը տեղի ունեցաւ 711 տարւոյն
վերջին ամիսներուն և Վարդանի երազը ի-
րականացաւ : Վարդան երթուլով Խոզ-
րաց մօտ սկսու զօրք ժողվել բանակ կազ-
մակերպել որ իր ապահովութիւնը երաշ-
խուռք ու կայսրին բարկութեան դէմ
ինքինքը պաշտպանելու բուռրար զօրք
ունենայ :

Ահամիջապէս որ Յուստինիանոս իմացաւ
եղելութիւնը սոսամիկ կատզեցաւ : Վազեց
գնաց Եղիայի տնւնը ու անոր երկու անմեղ
երեխայ աղաքը իրենց մօր գրկին մէջ ինքն
իր ձեռքալ սպաննեց . մայրելին ալ մահչն
աւելի դժիսեմ նախատանքներու մասնեց :

Յեսոյ շնւապվ նոր նաևստարմիլ մը
կոզմիլավ բազմաթիւ զինուարներով և պա-
տերազմական ամէն կարգի գործիքներով ու
զէնքերով զրկեց Քերան Մօրոս տնւն մէ-
կու մը հետ : Մօրոս կայսրին ասատիկ պատա-
նալիքներով հրաժան սասցաւ անխնայ ջար-
դել Քերանի ամրով ընակչութիւնը , քա-
զաքը հիմնալին քանդել և վար ու ցանքի
դուշ դարձնել : Սաւն թէ անասւն ոչ մէկ
կենդանի էակ պիտի չմնայ Քերանէն , զայ-
րացած կը պատար կայսր :

Շատ շննցած Մօրոս հասաւ Քերան ,
պաշտրեց զոյն և սկսաւ պարիսապը փլցնե-
լու փորձեր մը ընկել : Ու անս վրայ հասաւ
Խազրաց լաւ զինուած , ու ամէն կերազով
լաւ պաշտպանուած քանակ մը և կոռու-
թանուեցաւ իրեն հետ :

Մօրոս ինքինքը թէ ներաէն և թէ
դուրսէն շատ զօրուածը կերպով պաշտպան-
ուած քազաքի մը գէմ զանւ և տեմներով
որ կամ սասնցմէ պիտի ջարգուի և կոմք

Պոլիս դառնաւով կոյսրին բարկումիւնքն զո՞յ
պիտի ըլլաց , ինքն ալ Քերանացիներուն
կողմը անցաւ :

Մինչ այդ , Յուստինիանոս աւելելով թէ
իր նաւերէն լուր մը չէր գոր , չնա անհան-
գիստ եղաւ , ու կամկոծելով՝ մնացեալ զօր-
քը մոզկեց , մէկ երկու գունդեր ալ Պուլ-
դրաներէն զնութիւն առներով փութով
պատրաստութիւններ տեսաւ . և ցամաքէն
դնաց մինչեւ Սինոսի :

Սինոս համակերտն զարժանքով նկատեց
որ իր նաւաստրմիզը տասպասաներ պար-
զած գէպի Պոլիս կը ճամբարգէր : Իսկան
նու մը ճամբեց զաննք դիմառերու և
լուր մը բերելու համար , և իմացաւ որ
կարգան կայսր եղած Պոլոս զրայ կ'եր-
թար :

Լուելով այս , Յուստինիանոս բարօնին
կոտզեցաւ , ինքինքը կորսնցուց , և վեր-
ջին անգամն ըլլալով սոկիէ քիթն ինկու ,
ու կործես իմելուգարան սկսու անդուքար
վակիէ գէպի մայրաքաղուք : Զօրքելին ու
զօրուկոնները հողիւ կրնացին իր արագու-
թեան համնիւ : Վերջապէս հասան Պոլիս ու
իմացան թէ Վարդան իրենցմէ տաւջ հասեր ,
տիրեր էր քազաքին : Շատ վասնգտաւը էր
հան միալ , ուստի նոյն արագութեամբ ետ

զողելով հասաւ Գոմատիսիս, քիչ մը հանձն գոտանալով ձար մը, ձամբայ մը գանելու համար Վարդան, վարժ զինուորակոն մը շլլութիւն, ամէն ինչ նախասահառծ և Եղիս մէծ ուժով հնի զրկած էր որ, գործնկելով իր զէնքերը իր երեմնի տիրոջ դէմ, յողաթառէ զայն Եղիս այսպէս՝ տէիթը կ'ունենար նաև անձամբ լուծելու իր անմնզ մանուկներուն և կնկոն մանուսն զրէժը:

Յուստինիանոս ակնելով որ Վարդանին սուրբ ու վախճ իրմէ առաջ հասեր էին հնի, տասնց սպասելու կ'ուզէր յարձակիլ Եղիս մէն և իր զօրքերուն վրայ:

Եղիս լուր առնելով որ իր կառաջած հին տէրը պատրաստուեր էր պատերազմի, որպէսզի ապահով ըլլայ իր յաղթութեան, մօտեցաւ յոյն և պուլուր զօրքերուն ու ըստ թէ ինք իր զօրքերով ու զօրքաներովը ուրիշ նպաստիկի համար եկած չէր եթէ ոչ տպասել երկիրը այդ այլանդուկ, անագորոյն հրէշին ձեռքէն, և Վարդան կայսեր քաջութեան, բորեարաւութեան, տաստածեռնութեան գովքն ընելով, անոր շնորհքները խոստացու իրմաց և իմարեց որ միանան իրեն: Զինուորները լսեցին Եղիսին: և լքելով իրենց տէրը, միացան Վարդանի զօրքերուն հետ: Յուստինիանոս ուրիշ

ման չը մնար բայց յուստինոս վայսուսի: և առկայն շուտով վրայ հասաւ իր նուխկին քաջ զինուակիրը, և վրէժինդիր ձեռքերով մտզերէն բանեց քաշեց և իր երկայրիթ թուրովը կարեց Յուստինոսի գուսզ գըշլուխը, որ 26 տարիներ շարունակ ամբողջ տրեելեան կայսրութիւնը ահով ու գողալ: արիւնով և արաստուքով լեցուցեր էր, ու զրկեց Պոլիս նորընտիր կայսրին:

Նոյնակն սպանուեցաւ Յուստինիանոսի ու պաշտոն պաշտօնեան և գլխաւոր պատրիկը, Վարագարակներ, որ, ինչպէս ունանէն կը յայնառնի, նզգով կոմ Հայ էր կոմ Վարացի:

Յուստինիանոսի և Վարագարիուրի մահւամբ, ինչպէս նոսեւ Պոլայ յանկարծակի տուումով, Յուստինիանոսի բոլոր կողմնակիցներուն գլխաստումով և կոմ արգելափակումով, Վարդան կայսրութեան ափացած էր և իր իշխանութիւնը միանգամ ընդմիշտ հասանաելու: և ապահովելու համար կը մնար սպաններ Յուստինիանոսի որդին և միակ օրինաւոր ժամանգորդը, Տիրեր, որ՝ այն առենները՝ հազիւ վեց տարեկան անմելզ մօնուեկ մըն էր:

Այս անդութ և սրտակառը զործը ի գլուխ հանելու պաշտօնը արուեցաւ Մօրոս և Յովհան ձնձզուեկ անուն երկու պաշտօնեա-

ներու :

Տիրերի մայրը Անտառասիա իմանալով
տղաւն համեմիք վտանգի մասին, զայն Սրբ
Աստաւածնի հութառածծ էկեղեցի մը փախ-
ցուցած և վրան գրաւար սուրբերու նշխորչ
ներալ լեցնելով, մէկ ձեռքով Քրիստոսի
աշխարհակեցոյց խաչէն կտոր մը, եւ միւս
ձևոքով առարբ խորանը բանել առած ու
ինքն ալ խորանին գրան առջեւ պահապան
կեցած, վայրի հունէ վայրի հուն կը ապասէր
վախճանին :

Երբ անողորմ զահիճները որ երկար առ
ան կը վնասէին Անտառասիան և իր գաւակը,
իմացան որ անոնք այս եկեղեցին ապաստո-
ւած էին, վաղեցին թափեցան որբավայրէն
ներա :


Անտառասիան վաղեց, ինկաւ պլուեցաւ
Մօրոսի առքերուն, ու սկսաւ լուսով ճշտով
իզուր ոզարմութիւն մուրսու իր անմել գուռ-
նուկին համոր : Մինչ այդ Յովհանն ձնազուկ
գիշտափէ անգլ մը դար ձածվաղեց բանեց
երեխան, և վրացէն սրբազն մասունքները
վերցնելով, որոնց մէկ մասը ինքն իր վիզը
անցուց, քաշեց տարաւ եկեղեցին գուռը, և
առափառներուն վրոյ ձգեց, մորթեց, ու
տարաւ թաղեց ուրիշ եկեղեցի մը : Տիրերի
մահուածիւ մարեցաւ Հերկլեան ցեղն ալ, որ

վեց թագակիրներով ամբողջ գուր մը ինք-
նոկալած էր կ . Պոլսու արեւելեան կայսրու-
թիւն : Իսկ Յուստինիոնոսի ազեղ գլուխը
ժողովրդական երկարասուեւ ուրախութիւն-
ներու ընթացքին, երկար առեն խայտարակ-
ւելէ յետոյ զրկուեցու Հառվիմ և հոն ալ ժո-
ղովուրդին ուրախութիւն պահած եղու :

Վարդոն ձեւոք սացուց նոնեւ իր նա-
խորդին անտահման բանաւարութիւններով
և կատորածներով ժողովծ հակասական ըս-
տացաւածքներն ու հարասութիւնները, և մեծ
տաստաննութեամբ վարձատրեց իր բոլոր
զինուորներն ու զինուկիցները, ժողովուրդին
ալ նուէրներ ըրու ու ամէն տեղ, ի սրահիւ
իրին, ուրախութիւններ ուրբախեցան :

26 առբիներ ամբողջ, Յուստինիոնոսի
վաս կայսրութիւնէն տարապետ ժաղովուրդը
նոր յայտ նոր վաստութիւնով մը կը ներ-
շնչուէր, յուսուլով որ Վարդոնի օրով եր-
ջանկաւթիւն, ազատութիւն պիտի վայելէին :

Ոյս ուրախութիւններն ու յայերը սա-
կայն երկար չաեւեցին : Վարդոն չարտչար
հաւասարիմ մնալով իր խոստման, սուտ
ձգնաւորին ըստծին հետեւելով սկսաւ հոլու-
ծել, աքարտիւ բոլոր ուղղափառ եպիսկո-
պանները, ու անոնց տեղ մարտիւալ եկեղեցա-
կաններ կարգելով առածիւ Միակամեան-



Յերու մոլորութիւնը : Եկեղեցին , սկսաւ
դժգոհիլ կատարուած հորսօնքներուն դէմ
զորոնք օրէ օր խառացուց վարդան
Միայն մէկ բարի հովուի մը ինսոյեց , Ռու-
ևնայի Փելիքս ուրբեալիսկոպոսին , զոր
Յուստինիանոսը կուրցուցեր և Վարդանի
հետ աքսորեր էր Քերասոն , ուր իրանց թշշ-
ւառութեան և պանդիսաւթեան ընկերուկցւ-
թեան ընթացքին Վարդան սիրոծ էր զայն :
Վարդան մեծ ընծաներով ու պատիւներով
գարձուց զայն իր աթուար , և անոր նուիրեց
ուկեզին պղտիկ թագ մը , անդին գոհարներով
զորդարաւած՝ ի նշան իր մեծ համակ-
րանքին :

Երազներու հաւատացով և երազահաններու
խորհուրդներէն ուելի խոր իմաստութեանց
չետամանելով մընչեւ խակ իր կրօնքն
արհամարհով անձէ մը , ի նարկէ , ուրիշ ազնիւ
զգացումներ ակնկալի ուելորդ պիտի ըլ-
լոր : Զգիացուիր թէ իր կայսրութեան
օրերուն Վարդան յիշեց իր ծագումը , ո՞ր
ցեղէ , ո՞ր ազգէ ըլլուր : Գիտենք սակայն ,
որ իրենց ուզզափիառ հաւատաքին համար հա-
լուծեց իր հոյրենակիցները և «Մեծ Հայք»ին
շատ մը գտղթականներ հանելով քշեց
զանոնք հիմուկաւան Մալաթիոյ և Խարբերդի
կողմերը : Գաղթական հայերը ընդհակասակին

լու ընդունելութիւն մը գտամն հոն գտնուած
Արաբացիներին , ու ոյս վերջինները , թե-
րեւ հայոց կողմէ ու քաջալերուած հո-
մարձակեցան Փաքը Ասիոյ զանագան քա-
ղաքները կոխելու :

Անդին Պուլզարները մինչեւ Պոլսյ
առհմանները հասան , այրելով աւերելով տ-
մէն ինչ :

Վարդան ոչ իր անուան , ոչ իր կայսր
իր արաւոցն և ոչ ու իր նորիսպէս ներշն-
չոծ յայսերուն համեմատ քաջութիւն ցու-
ցուց կայսրութեան թշնամիներուն դէմ :
Ըստհակարակին վատահելով իր բախտին , թոյլ
ու չորսամիտ խորհրդատառներու անսաց , և
անձնատուր եղաւ իր դիրքին չնարհած , և
Յուստինիանոսէն յափշտակուած հարատու-
թեանց բերած շուտոյտ փափկութիւններուն :

Յուստինիանոսէն մեացած հարատութիւն-
ներով շատ մը նոր քաղաքներ շինել , և մեծ
բանակներ կազմակերպել կարելի էր իրեն
համար : Եւ սակայն փոխանակ տանք օգ-
տակարագէս գործածելու զրեթէ բոլորն ալ
մէկ ու կէս տարուած մէջ մախեց զեզիու-
թիւնով , շատ խայտարակութիւն և վաս
հացնելով շատերուն :

Եթէ միայն իր արտաքին սիրուէ կեր-
պարանքը և հարաւր ու իմաստուն խո-

սելակելպը որմնք ան գիտաւ պահել, չըլլային, շտանց կորանցուցած պիտի ըլլար իր թագն ու կայսրաթիւն ուլ : Նաև ան իր խորեսոց մորդուէին վասանոծ՝ մեծ յայ ունէր որ երկայն առաջներ պիտի վայելէ կայսրութիւնը, Բայց այս յոյար պարտապ երաւ, և պէտք է մեր ազգութեան պատոյն և մորդկութեան սիրոյն զոհ րւանք որ շուտով հասաւ իր երազին վերջը, և կոմ նոր և անակնկալ երազ մը : Երազ մը, որուն մէջ կարելի է վարդանի վրայ նկատել մարդկացին բնութեան բռվանդակ խճերն ու փշտաքները, առանձ լանոնց գործոծ ազգեցութիւններն ու անոնց վախճանը իր ամբողջ առատկութիւնուր :

Քրիստոնի թուականին 713 առաջան Յունիա Յ-ն էր, հոգեգալուտանու տօնենի նախընթայ օրը (Տարաթ), որ լսաւ ոմանց Պոլոս Հիմնարկութեան, իսկ ուրիշներուն ըստին համեմատ նոր ինքն վարդանի ծընընդունաւ ասարեգարձն էր :

Վարդան ուզերով այս օրը իր օրերուն մէջ ամէնէն նշանաւորն ընկեր մեծամեծ պարտասառութիւններով հասարակաց, մեծ ինչոր մը սորքի տուսաւ :

Առառն քաղաքին մեծ կրկէսին մէջ, որ յարմար կերպով գարդարաւած էր, ժա-

զովուրդին զուարժութեան համար մեծ կուռարշաւ մը տեղի ունեցաւ : Յետոյ նոյնպէս մեծամանդէս հեծեալ տողանցք մը քաղաքին մէջ, որուն ընթացքին ինքն ուլ իր ուկեղարդ երիվայրին վայ հեծած կ'զմայիցնէր տեսնողները, իր նախնիքներուն սերտական ձորպիկ նատուածքով վարելով իր կրտկոս ձին : Հազար յուլթութեան և փառքի նըշաններ ոգին մէջ բարձր կը տարուէին իր հաեւէն : Հազար երաժիշտներ, մեծամեծ և բարձրաձայն փողերով կը թնդացնէին չորս գին : Իսկ երկինք և երկիր փաղերէն և փանդիւններէն աւելի կը թնդացին ժողովուրդին ուրախութեան ձայնէն : Ամէն դասակարգէ մարդիկ դիրոր հրետով, կարծես կ'երթացին աւանց սոտքի, սրարշու ընթացով հեծելազօրքերու քովին և ետաւէն մեծ հեղիղի մը նման և Այս օր Կ. Պոլիս նեղ կուզգար իր ժաղալուրդին, և վարդան այնքան հրձուեցաւ որ կայսրութիւնը նեղ եկաւ իր սրտին :

Լրացաւ օրուն փառքի վայելքին յատէ կացուած մոսք, կարդը եկաւ փափկութեան վոյիլքին :

Վարդան նախ գնաց մտաւ Զեւսիսկեան ջերմաւկը կոչուած բաղնիքը, և տպա կայսերական պալտաը դուռնալով, սկսաւ կերու-

իումը, պարտաժի մեծամիջներուն նետ։
Ի՞նչ որ այնպիսի օրուան մը համար
կրնայ մասձութիլ, կոր սեղանին վրայ, ի
հարկէ չսպիտն շատ ու շատ տեղի, երբ
Վարդան Նորիուգորդնոսոր և Յաղասարէն
տեղի մեծափառ նատաւ սեղան։

Նոյն մեծափայէլք վառաքով չելու առա-
կան Վարդան այն սեղանէն, ընդհանկառակն
ոչ իսկ հայրենի գիւղի մը յետին Վարդա-
նին չնորհքը մնացած էր իր վրան, երբ ա-
նառունէ մը տեղի նուռաստացած, անելի գի-
նիով քացիսած քան կերտկուրով փքանած
վերցուցին զայն սեղանէն։

Այսպէս լմացաւ օրուան համդէսը գի-
շերուան ջանհերու լոյսին տակ և Վարդան
ինկու թաղուեցաւ շատ խոր քունի մը մէջ,
որմէ արթննարով հաւանաբար զղջար իր
բոլոր ըրածներուն համար, և որ, տա՞զ,
տակուին իր բարերար ազգեցութիւնը չըրած
խանգարուեցաւ։

Եկած էր տահնը երբ բաղասարեան
ձեռք մը, անոր վերջին խնջոյքին սրանե-
րուն պատէն դուրս եւոծ՝ կը զբէր անոր
կայսրութեան, փափկութեան և վայելած
բոլոր բարիքներուն վերջն ու վախճանը։
Եկեղեցին և ժողովուրդին մէջ ծածուկ
փափուք մը, ահաճութիւն մը, գոնզատ մը։

սպասնալիք մը ծնած էր անոր գէմ։

Իրենց և իրենց կանանց հասցուցած առ-
նարգութեանց համար մեծամնծ իշխաններու
զգացոծ գուանութիւնն ու ոխը կը մորմաւ-
որուէր անու։

Թրակիոյ Փառագիա, Միւսիս և Բիւ-
թանիս գուանուներուն կուսակալ, Վարտազ-
րակուրի յաջորդ Գեորգ Յորափ զրկած էր
անոր վրոյ իր վրիժաւու դահիճները։

Գիշերը բաւական յուաշացած էր ։
Վարդան օրուան յոգնութենէն խոր գուճի
մէջ թաղուած կը խոկար։ Ամերկալ պալու-
տին մէջ կը տիրէր նոյն վիճակը, մինչեւ
իսկ պահապանները իրեն նմոն գինիսով ար-
բեցած, իրենց պարականութիւնները թա-
զած ինքզինքնին գինիի կամ հեշտութեան
տուած էին, երբ հասան Յորափի գուհիճնե-
րը։ Թիթեւ քննութեմն մը, պատիկ փոք
մը բաւական եղու ցացնելու թէ որքան
առփոյթ եղած էր Վարդան։ Անարգել մուաք
գուան պարատ, հասան մինչեւ ներքին սեն-
եակները, մօսեցան անոր անկաղինին, ու
տակաւին ոչ մէկ նշան կենդանաւթեան։

Ով գիտէ զեւ ի՞նչ երազներ կը տես-
նէր Վարդան երբ սոստիկ ցնցումէ մը
թօթուուելով բացու իր աչքերը... ի՞նչ ա-
հաւոր անսարան մը պարզուեցաւ իր աչքե-
րան, մէկ ակնաթարթի մէջ որքան բաներ
տեսու ու իմացաւ . . . անբացարելի ափ-

շոթիւն մը, զարմանք մը, կիրք մը, վոլու
և այլափոխութիւն մը համակեց զի՞նք . . .
և կողանցուց իր գիտակցութիւնը : Մէկ
մալ տեսաւ որ անկողնի տեղ մնած վերարա-
կուի մը մէջէն դուրս կ'ելլէր, փոխանակ
իր պարագին ջաներ այլանդակ լոյսեր
կը շարժէն չորս դիմու փոխանակ ննջարանի
ընդորձակ ձիարձակարանին մէջ կը գանուեքր
ուր սկսած էր օրուան խրախնանութիւն-
ները : Փոխանակ իր սպասառարներուն առա-
կանասիլ գոհիճներսվ շրջաբառուած էր :
Այս ի՞նչ է, ո՞ւր եմ, որոնք ե՞ն առնք, ի-
րու թէ սուա, երազ թէ արթնութիւն ըսել
չմնաց . . . և անո նոյն վոյցիեանին սեւ
վարագոյր մը ամէն բան ծածկեց իր աչ-
քերէն . . . երկու սուր երկաթներ կոյժակ-
ներու պէս իջոն դորկին դուրս ցատքեցու-
ցին բիբերը . . . և այս աչքերէն, որոնց այդ
առառ բոլոր աշխարհիա մեծութիւնը և գե-
ղեցկութիւնը քիչ կուգար, միայն քոնի մը
կաթիլ չորցած արիւն թափեցան այդ խար-
կուած փոսերուն իբրեւ դժուարածին ար-
ցոնքի վերջին մէկ քանի կաթիները մը-
սիթարաննքին

Սնկումը այնքան անեղ և յանկարծուկի
եղաւ որ կործես պատմութիւնն անգամ սով-
շանար լուց այս անեղ փոփոխութիւնն վրայ .
և մինչեւ հիմայ չի յայտնուիր որ այն վայր-
կեանէն յետոյ ի՞նչ պատմեցաւ մեր կու-
րացեալ կոյարին, ոյպէս տմբողջ աշխարհին
և մեղի մասաւանդ իր տմբողջ սասակու-
թեամբ ժառանգ թողելով իր կեանքէն՝ ըս-
տացուելիք բարոյալունք :



ZUUR ANN. 1880 >

ՀՀ Ազգային գրադարան



NL0362962

56.868